

Ա Ն Ա Հ Ի Տ .

ՎԵՑԵՐՈՐԴ ՇՐՋԱՆԵՆ

ԱՆԱՀԻՏ ԿԵ ՀԱՐՈՒՆԱԿԷ ՀՐԱՄԱՐԱԿՐՈՒՄԻ ՄԻՆՆՈՅՆ ՈւՂՂՈՒԹՅԱՆ ԱՓԻՆՈՅՆ ԵՐԱՅՐԱՎ :
ԲԱԺԱՆՈՐԴԱԿԵՆ ԿԱՆՈՒՄ Է :
Այն բաժանորդները որ զեռնին վճարած իրենց բաժնեկիսը, ԿԵ խնդրենք որ փութան
իրենց պարտքը հասուցանել :

ԼՈՅՍ ՏՍՍԱՐ

ՄԱՍՏՆԱԴԱՐԱՆ ԱՆԱՀԻՏՈՒՄ . — ԹԻՒ 3

ՕՍԱՐ ԽԱՔԵԱՄԻ ՔԱՌԵԱԿՆԵՐԸ

ՔԱՐԳՄԱՆԵՑ ԳԱՐՍԿԵՐԷՆ ԲՆԱԳՐԷՆ

Գ . Փ Ա Ռ Ե Ա Վ

Այս հատորը կը պարունակէ պարսիկ մեծ
բանաստեղծին բոլոր ցտակակներուն թարգ-
մանութիւնը եւ ընդարձակ ու հետալից ու-
սումնասիրութիւն մը թարգմանչէն Գայեանի
կեանքին ու գործին վրայ : Կը բաղկանայ
120 մեծադիր ու ծաղկեղաւոր երեսներէ :

Գինն է .

վերած թղթի վրայ	10 ֆրանկ
Քուշէ — — —	5 —
Հասարակ — — —	3 —

Գ. Գ. Փառնակ որոշած է իր այս հատորին
վաճառման հասոյթին կէտը նախքան Ջէյ-
թունի որբերուն համար շարժուած հանդա-
նակաւիանն եւ կէտը Պէշկէթաշխանի գոր-
ծերուն հրատարակութեանն :

Ինչո՞ւ ուղղուեցր զէտքը է զքեզն անն
էրանի խմբագրութեան կամ մեր գաղտնի
տարբերունն :

ԸՆԴՀՈՐԳ ԼՈՅՍ ԿԵ ՏԵՍԷՆ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԵՐ ԱՆԱՀԻՏՈՒՄ . — ԹԻՒ 2

ՄԿՐՏԻՉ ՊԵՃԻԿՊԱՅԼԵԱՆԻ ՃԱՌԵՐՆ ԵՒ ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐԸ

ՄԱՆՈՒԿԱԳՐԱԹԻՒՆՆԵՐԸ

ՀՐԱՏԱՐԱԿԵՆ

Ա . ՅՈՒՄԱՆԻ

Այս հատորը պիտի պարունակէ, ինչպէս
արդէն ծանուցած ենք, Մ. Պէշկէթաշխանի
բոլոր զեքթուաներն ու ետները, բազմաթիւ
ծանոթացրութիւններով չաւարտուած : Գրա-
րագ զեքթուաներուն պիտի ընկերանան աչ-
խարհարար թարգմանութիւնները :

Յարգը հատորը որ պիտի պարունակէ Պէ-
շկէթաշխանի կենտարարութիւնը, բոլոր կրտսերն
շտաղկիկաւ աշխատէ :

Սեփաւ հատորին միտնց բաժանորդագրու-
թիւնն է 5 ֆրանկ : անոնք որ փութ բաժանորդ
չեն գրուած, թող փութան ալ ինչն :

ՄԱՏՅՆԱԳԻՐՆԵ ՂԱՆԷԻՑ

- Գրք. 1 — Անարոյ Տրանս . եղիկուրի պարտեզը, (շատաւաներ), Թարգմանեց Ա. Զօպանեան, հեղինակին կենդանազրով . Գրք. 1 ֆրանք :
- Գրք. 2 — Աշխրհի սը Վիկեթի ֆերրուսիերը . հեղինակին կենդանազրով . Թարգմանեց Ա. Զօպանեան : 1 ֆր :
- Գրք. 3 — Օմար հայեանի ֆունկիերը . ընծական ուսումնասիրութեամբ մը պարսկերէն ընտրէն Թարգմանեց Կ. Փառնակ . 3 ֆր :

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԻՔ ԱՆՁԼԻՑ

- Գրք. 1 — Նանայե Քույսիի դիւանը . սիրոյ երգեր, խրատական եւ պշարանական երգեր, պանդուխտ երգեր . Բնական ուսումնասիրութեամբ մը հրատարակեց Ա. Զօպանեան, 3 ֆր :
- Գրք. 2 — Միգրի Պէշիրաշէկանի ֆերրուսիերն ու ստուերը . ձոնօթազրութեաներով հրատարակեց Ա. Զօպանեան, (ժամոյ տակ) :

ՅՐԱ՛ՍԵՒԷՆ ԳՐԳԵՐ

LES MASSACRES D'ARMENIE, témoignage des victimes; recueil de lettres, traduites en français par A. TCHOBANIAN; préface de GEORGES CLEMENCEAU, Librairie du Mercure de France. 3 ֆր. 50

L'ARMENIE, SON HISTOIRE, SA LITTÉRATURE, SON RÔLE EN ORIENT, par A. TCHOBANIAN, avec une introduction d'ANATOLE FRANCE. Librairie du Mercure de France. 1 ֆր.

ZEITOUN, DEPUIS LES ORIGINES JUSQU'A LA GRANDE INSURRECTION DE 1895, par AGHASSI: Traduction française d'A. TCHOBANIAN; préface de VICTOR BERARD. Librairie du Mercure de France. 3 ֆր. 50

POÈMES ARMÉNIENS ANCIENS et MODERNES, traduits en français par A. TCHOBANIAN, et précédés d'une étude de GABRIEL MOUREY sur la Poésie et l'Art arméniens. Librairie A. Charles, 8 rue Monsieur le Prince. 2 ֆր.

GHANTS POPULAIRES ARMÉNIENS, traduction française avec une introduction par A. TCHOBANIAN; préface de PAUL ADAM. Librairie Paul Oskoudoff. 3 ֆր. 50

Ազգաստորբային Անահիտ ի եամակրոզ մը սեպի զրկած է 12 ֆրանք՝ յէկ տարեկան Անահիտ նուիրիւա եամար ազգային հասարակութեան մը . այդ նուիրը պիտի յատկացնենք ՀԻՊՈՒՆԻՑԻ Հայտ. հասց. բարեգործական ընկերութեան :

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԵՐ

Մի շտուգիւն կիթիլոյ հայկական իշխանութեան դեռ, զրոյ Բախարան, Գրք. 3 ֆր. 10 — Գրք. այս կառգեով. Direction de l'Orphelinat Arménien, Nicosie (Chypre).
Մեր բարոյ ընթերցողներուն կը յանձնադարենք կարգու առ շատ շանկան զՐԳԸ :

Պ Ե Ա Է Պ Տ Ի ԲԱՅԱՆՈՐ՝ ԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՎԷՐ

Անահիտը կը հրատարակուի ամիսը անգամ մը :
 Բաժանորդագրիչն է տարեկան՝ 10 ֆրանք (Փրանսա) , 12 ֆրանք (տար Երկիրներ) ,
 2 տար (Ամերիկա) , 5 րուպի (Ռուսիա) :
 'Էկցամսեայ'՝ 5 ֆր. (Փրանսա) , 6 ֆր. (տար Երկիրներ) , 1 առլ. (Ամերիկայ) , 3 րպլ. (Ռուսիա) :

Յօդուած եւ բաժանորդագրիչ գրիչը նիստեւայ նապիքն

A. TCHOBANIAN

17. RUE LA BRUYERE

PARIS

«ԱՆԱՀԻՏ»Ի ՔՊՐՈՍԱԿԱՆԵՐԸ

- | | |
|---------------------|------------------------|
| Դաւրեժ . — | Պարոն Մկրտում Սանահեան |
| Ռուսներ . — | » Դանիել Մազեանեան |
| Փիլիպ . — | » Թադեոս Լինդլեան |
| Նիւ-Սօրք . — | » Պետրոս Դաքրիէլեան |
| Իսթ Ուոթըրթաուն . — | » Կ. Մալխասեան |
| Ռաթըր . — | » Ա. Ռաֆսէփեան |
| Միքակո . — | » Մ. Կիւրեղեան |
| Գոթոն . — | » Արամ Առքանազ |
| Փրոզըրան . — | » Թ. Տիրատարեան |
| Նեպոլ . — | » Յ. Է զուեան |

1891 թ. 11. 11. 11. Rue Chancel — Paris.